

ՍՍՓՈՒՄ ԲՈՒԳԳԵԻ ԱՅԻՆՍՏԱՐԻՈՒԹԻՆԶԸ

Հայերէնագէտ Ռուսցչապետն Սոֆուս Բուգգէ (Bugge), որ իւր ընտիր երկատիրութեամբ ծանօթ է եւրոպացի արեւելագիտաց եւ լեզուաբնին ուսումնականաց, իւր երկու նոր երկատիրութեանց նկատմամբ տեղեկութիւն կու տայ առ մեզ ուղղուած նամակաւ մը: Ի մէջ այլոց կը գրէ ուսուցչապետն. « Հայերէն լեզուի հիմնեցած հմտութիւն շատ տկար է եւ թեւ իմ աշխարհամար հայերէն տեսել դժուարութեամբ կը հասկնամ քան գրաբար: Հայերէնի վրայ գրելու կը համարձակիմ միայն այն պատճառաւ որ այս զարմանալի լեզուն հնախոյզ եւ լեզուաբնին փոսնոց շատ քիչ ծանօթ է եւ շատ քիչ հետազոտած: Պրուկմանի (Brugmann) եւ Շթրայթվիլի (Streitberg) ձեռքը հրատարակուող « Հնդիկ-գերմանական քննութիւնք » գրութեան մէջ իմ փոքրիկ մէկ յօդուածս պիտի լըստ տեսնէ մտտերս, որուն մէջ փորձ մ'ըրած եմ ի մէջ այլոց ստուգաբանօրէն մեկնելու հայ լեզուին ընդունելութիւն-չեղբան եւ Միջական կատարելաբար: Այժմ զբաղած եմ եգիպտական մումիայի երեզներուն վրայ գտնուած ետրուակերէն մեծ արձանագրութեան քննութեամբ: Իմ « Ետրուակերէն եւ Հայերէն » անուն գրութեան մէջ հաստատած եմ այն կարծիքը՝ թէ Ետրուակերէնը շատ մերձակայ է հայ լեզուի, մասնաւոր թէ կրնայ հին հայերէնի շատ տարբերող մէկ գաւառաբարբառը համարուիլ: Կը յուսամ որ այս կարծիքս մումիայի երեզներուն վրայի արձանագրութեամբն անօխտելի կերպով պիտի ապացուցուի: . . . »

« Ետրուակերէնի պատճառաւ ուրիշ հետազոտութեանց գրողեցայ, որոնք՝ ինչպէս կը յուսամ, հայ ազգին եւ իւր ամենամերձաւոր ցեղակից ազգաց հնաբոյն նախապատմական օժանմանկի պատմութեան նկատմամբ մեծ նշանակութիւն պիտի ունենան: Կը հաստատեմ որ Հայք Եւրոպիոյ ամենէն առաջին քաղաքակիրթ ազգն եղած են: Կերէիք որ այսպէս աննարկութիւններ միայն կ'ընեմ: Կը յուսամ թէ այս ամառ կամ տարուոյս վերջին կէսին այս ըսածներս գիտնական գրութեան մի մէջ պարզել եւ ապացուցանել կարենամ: »

Այս նամակէն արդէն յայտնի է որ մեծանուն հնաբան ու լեզուաբնին հայերէնագէտն հայ պատմութեան մի ապաստ մասին նոր լըստ մը սփռելու հետամուտ է: Անձկութեամբ կը սպա-

սնը հեղինակին յիշեալ գրութեանց, որ անշուշտ լուրի պիտի գոհացնեն անկախող բանասէրներն, եւ արդէն առ այս՝ հեղինակին համբաւն իսկ բաւական գրաւական է:



ՍՍՏԵՆԱԽՍՍԱԿԱՆ

ՐԻԻՋԱՆԻ Մ. ՊՕՋԱՄԵՆԱ: — Տեսական եւ գործնական Բերականութիւն աշխարհիկ լեզուի: Տպգր. Կ. Պոլիս 1890: 80 էրնս 196: Գինն է 4 ղրշ.:

Իրաւամբ ըսուած է թէ լեզուի մը գլխաւոր եւ էական միջոցներ են գերականութիւն եւ Բաւարան: Հայերէն արդի լեզուն թէ եւ զուրկ է իւր բառարանէն, սակայն ունի այսօր բաւական թուով քերականութիւնք, որոնց մէջ նշանաւոր տեղ մը կրնայ գրաւել « Տեսական եւ գործնական քերականութիւն աշխարհիկ լեզուի », զոր ըստ խնդրանաց Հեղինակին՝ մեր դիտողութեանց աւարկայ կ'ընենք յօդուածովս:

Բիւզանդ Մ. Պօզաճեան իւր գործոյն « Երկու խօսք » յառաջարանին մէջ մեծապէս կը զրուատէ արդի լեզուն, երբ է մեջ այլոց կ'ըսէ. « Արդի հայերէնն ապաքէն մեծ թռիչք մ'առած է դէպ ի կատարելութիւն . . . իւր զարգացման շրջանը մտած է այժմ »: Սակայն արդի հայերէնի վիճակն այսչափ բարձր գրուածեաց դժուարաւ արժանի կ'ընծայանայ շատերուն հետ մեզից ալ: Լեզուի մը զարգացումն ու կատարելութիւնը կ'ենթադրեն փոփոխ եւ խնձոտորոփելն, որոնք լեզուաց էական պայմաններն են: Լեզուի մ'ենթէ պակտի այս միութիւնը, հարկ է որ յաճախ չեղի յաջ եւ յահեակ եւ երբեք երբեք ալ զկայ առնու իւր զարգացման շաւղին մէջ՝ ամէն օր ամէն գրէի ներքեւ դիմելով զատ կերպարանք եւ տարբեր գոյն: Բայց միշտ մնալով տեսիլք եւ ահաս, վան զի զուրկ է այն զօրութեանն, որ միայն ի փոփոխ կայ: Լեզու մ'ենթէ շուրի խնձոտորոփելն, չի կրնար ոչ միայն՝ մեծ թռիչք,՝ առած ըլլալ դէպ ի կատարելութիւն, այլ եւ ոչ շարժիլ իսկ որովհետեւ ամէն քայլափոխին կը բարի անկանոնութեանց օժայեւրու, որոնք կը խորտակեն իւր թեւերն եւ կը կասեցընեն յընթացից:

Որուն ծանօթ չէ արդի հայերէնի արդի պլլա-կերպ անմոթիանկութիւնն ու անկանոնութիւնը,

² Հոս մեր խօսքը ու զուրկի արեւմտեան արդի լեզուին վրայ է՝ անանց դիմելու արեւելեան իւր ճիւղերովը որովհետեւ այս երկու լեզուացն այս օրս գեաւ այնչափ իւր է երկպառակութեան վիճք, որ գծուարին կ'երեւայ թէ ետրուակ հայապատմութեան եւ բարբառական միութեան ալ կարկանդակ է, եթէ արտաքին եւ ներքին պարզաստիկ այսպէս շարունակներ իրենց ընթացքը:

որոնց բուն հոանքն ամենայն ինչ՝ գրարարն ու աշխարհաբարը, գրաւորն ու ռամփօրէնը, ազգայինն ու օտարոտին իրարու խառնելը կը վարէ իր տանին: Գրարարն աշխարհաբարի հետ կը կարկանտուի յաճախ սխալ եւ անհաս անձաշակ գործածութեամբ, որով բնիկ աշխարհաբարը բուրովն բնազնից ըլլալու որոշուած է, թէպէտ եւ երբեմն բազմաթիւ ջերմաջերմ ջատագոռնիք իւր կողմն ունէր: Արդի գրաւոր լեզու ստեպ կը հիւսուի այնպիսի անպէտ եւ աւելորդ բառերով, որոնց ժամանակ մը ասօզրն անուն կը տրուէր: Վերջապէս հարապատ հայերէնն օտարին հետ քերականօրէն այնպէս անբաժան ձուլուած միացած է, զոր լուծելու զատելու համար ի զուր կը բազմանան քերականութիւնք, յորոց ոմանք կարծես թէ նշոյն միացումն աւելի հաստատուն պահելու եւ տեւական ընելու համար կը յօրինուին: Այս խառնածին անկերպարան լեզուն համար իրաւամբ ըսուեցաւ թէ՛. «Այլ եւս աւելորդ է այս անպաղար յեղեղեղի փոփոխութեանց մէջ ոտնկայ մը փնտռել հաստատուն, այս շփոթութեան մէջ փնտռել քերականութիւն, կանոնաւորութիւն, միակերպութիւն եւայլն»¹: Արդի հայերէնն այս ընթացքով՝ այժ անուծ է եւ ամէն օր կ'անուծ «մեծ թռիչք», բայց դէպ ի ուղաւորութիւն եւ անհաս եւ ոչ կեթ է ի զարգացումն եւ ի կատարելութիւն. եւ «իւր զարգացման շրջանը» մտնելէն ետքը եւ «մի անգամ կերպաւորելէ վերջը, յեղափոխած եւ այժմ նոր շրջանի մէջ է ընկուած»²: Հետզհետեան եթէ եւ մշակակ լեզուին, որ նշանաւոր գրագիտաց մը գրչին ներքեւ ձոխացած է³, ապահով կրնար ըլլալ՝ որ այնչափ հատորներ գրելու կը ստիպուէր, որչափ որ կան այս օրս ըրագիր ու օրագիր, շարքաթիւթերթ ու ամսականներ, վէպ ու բանաստեղծութիւն, եւ: Ուստի՞ ցորայն որ լեզուական այս անմտորելութիւնն ու անկանոնութիւնը որ տրեմն գրացած եւ մտաց, ի զուր է յուսալ, մանաւանդ թէ լոյզ գեղեցիկ երազ մըն է լեզուին զարգացումն ու կատարելութիւնը տեսնել: Այսպէս հեղինակը վայրպար գրուած տեղէն ետքը նոր լեզուին կատարելութիւնը, ինքն ալ՝ ըստ արդի սովորութեան քար մը կը նետէ

հին մեռել լեզուի շիրմին վրայ՝ Աբխազոմայ գերեզմանին պէս, թէ եւ ոչ այնչափ հակահրութեամբ, եւ կ'անցնի քերականութեան՝ յայտնելով՝ թէ «բանացած ենք պարզութիւն, ճշդութիւն եւ յստակութիւն դնել սահմաններու եւ բացատրութեանց մէջ, աշխարհաբարի եւ գրաբարի հիմնական տարբերութիւնները նշանակել ծանօթութեանց ձեւով»: Անցնիք մենք ալ իրեն հետ համառօտիւ տեսնելու այս խոտաբանութիւնը:

Քերականութիւնն յայտնի է թէ զպրոցաց համար յօրինուած է. սակայն եական խնդիրը սա է թէ՛ արդեօք ի պէտս ստորին դասու, եթէ բարձրագոյն դասու. — վասն զի միեւնոյն դասագիրքն ամէն դասու անխտիր եւ հաւասարապէս չի կրնար ծառայել այս օրս: Յայտնի է թէ ստորին դասու համար չէ. վասն զի նորուս մանկան տհաս միտքը չի կրնար ըմբռնել եւ իւրացընել այն ընթացիկ տեւական կանոնները, թէ եւ ըստ հեղինակին հիւսուած ալ ըլլան «գործնական» եւ շահաւոր օրինակներով: Իսկ յայսմ մասին աւանդուած հրահանգներն այնպիսի օրինակներ կը բովանդակեն, որ մանկան մտքէն վեր են եւ անոր գործնական կենաց անմտացց. ըստ այսմ մանկուոյն համար միշտ տեսական է անօգուտ կը մնան: Իսկ եթէ բարձրագոյն դասու համար յօրինուած են միջակները, կը ստիպուիք բռնել թէ հօտաւոր է եւ անբաւական: Բարձրագոյն դասու համար յօրինուած տեսական քերականութիւն մը պէտք էր գեթ համառօտիւ յիշել քերականական ձեւեր, լեզուի եւ ոմայ յատկութիւնք, խորթ եւ օտար ստութիւնք, որոնք արդի լեզուին մէջ ընդ թափ մտած են, տաղաչափութիւն իւր տեսանկերովը, արդի մտանագրութեան համառօտ պատմութիւն, եւայլն: Ստուգիւ այս ամենայն խիտ պահանջունք են, քան ի որ չեն յիշուած ո՛ր ուղղագրական սկզբունք, ո՛ր տրոհութիւն, ո՛չ անուգանութիւն եւ ոչ նմանները, որոնց որեւիցէ քերականութեան մը մէջ ընդարձակ կամ համառօտ գրուիներ կը շնորհուին կամ հարկ է շնորհել: Այս անպատեհութեանն ալ խուսելու համար՝ եթէ քերականութիւնն սեպհականնէք միջակագրգ դասու, որուն փոքր ի շատէ յարմար կ'երեւայ, յայսմ եւս դարձեալ կ'ունենայ իւր անյարմարութիւնը. վասն զի այն ժամանակ կը նմանի իրանի մը, որ զուրկ է գրելէ եւ ստուղներէ՝ թէ եւ սիրտ իւր մէջն է: Անթարքելիք թէ մերազնայա ալ ըստ ըմբռնած են դասագրոց տարբերակներու կարեւորութիւնն: Այս աստիճանաւորութիւնն այն-

¹ Այս նիւթը միայն վեր արձան համար «Հանդէս ամս» Ա. տարի, թիւ 9. «Արարացի հայերէն լեզուն»:
² Կերպէն իրեն լեզուին համար գործածած այս բացատրութիւնը, զոր զօգտանքն յուսար բերելով կ'ուզէ հայերէնը զարգացման մտնեցնել, այնչափ կը պատշաճ հայերէնին, որչափ որ հայերէնն եւ զարգիներէն լեզուաց զարգացման նմաններն իրարմ տարբեր են:
³ Հանգէս ամս. Բ. տարի, թիւ 2:

չափ հարկաւոր է այս օրս՝ որչափ հարկաւոր են արդի ժամանակն բազմաթիւ լեզուներ եւ գիտութիւնք՝ իթէ չենք ուզեր ժամանակ վատնել վայրապար: Գերականութիւնս թերեւ կարենար մերձենալ իւր նպատակին՝ իթէ ունենար միեւնոյն ոճով (methode) նախընթաց տարրական մը, եւ առաջին տարւոյն ընթացքը:՝¹ այնուհետեւ մեզի միայն կը մնար մաղթել հետեւորդներին այլ:

Հեղինակն հայերէն լեզուաց բաժանմամբ կը սկսի իւր քերականութիւնն ըսելով. « Հայերէնն երկու տեսակ է՝ նախ գրաբար, որ մեր նախնեաց ու Ս. Գրոց լեզուն է եւ որ այժմ՝ չէ խօսուիր, այլ միայն կը գրուի, և Այս սահմանը՝ ընդգէմ՝ խոստման հեղինակին՝ ճիշդ չէ: Խեղճ գրաբարին շատ անձուկ սահման մը տուած է՝ փակելով զայն մեր նախնեաց գերեզմաններուն եւ միայն Ս. Գրոց շքմանին մէջ: Մինչդեռ Ս. Գրքէն զատ ուրիշ գրքեր կը գրուած են եւ կրնան գրուիլ գրաբարով, ինչպէս հեղինակին ալ ծանօթ է: Այն հին հայերէնը մեր նախնեաց լեզուն է՝ որուն հակառակն ոչ որ կրնայ հաստատուել սակայն մենք կը հարցնենք թէ՛ Բնչ հարկ կար նոր Հայուն համար յօրինուած աշխարհաբար քերականութեան մը մէջ բուխներ, կանոններ եւ բազմաթիւ ծանօթութիւններ նուիրել այն գրաբարին, որով ինչպէս մենք մերնախնեացը հետ խօսելու, նոյնպէս մեր նախնիքն ալ նոյն լեզուաւ մեր արդի գրութիւնները կարգաւոր հարկէն սզատուած են բնական ընթացքով: Եթէ այսու դիտուած է գրաբարն ուսուցանել եւ այն գրելու չափ, որովհետեւ գրաբարն « այժմ չէ խօսուիր, այլ միայն կը գրուի », — ի զուր աշխատած է հեղինակը՝ ինչնին յայտնի ըլլալով թէ այսպիսի քերականութեամբ մը գրաբարը չի սորվուիր գրուելու չափ եւ ոչ ալ հասկցուելու աստիճանաւ: Իսկ չեմ է գրաբարն աշխարհաբարի քերականութեանը մէջ աւանդելով՝ ուզած է « գրաբարի եւ աշխարհաբարի հիմնական տարբերութիւնները նշանակել »՝ գուզել եւ արդեանալիք նպատակի մը դիմած է. սակայն այդ տարբերութեանց սահմանները շատ անորոշ գծուած են, որ կրնայ զանազան ունեւորութեանց առիթ տալ նորանոր զեղմանց ճամբայ հորդելով: Բայց աւելի զարմանալին այն է որ ուրեք ուրեք նոր լեզուին բնիկ է իւր հարազատ ձեւերը խորթ կը համարուին՝ եւ նախամեծար կ'ընտրուին նախնեաց այն լեզուին ձեւերն:

որ այժմ չէ խօսուիր: Սակայն այդ նախամեծարութիւնը, այդ « նախնեաց լեզուն հետեւորդութիւնն », այնչափ անբնական ու բռնական է, որչափ որնոյն երկու լեզուները խօսողներու ժամանակի մէջ տարբերութիւն կայ: Հեղինակը գոհ չէ եղած « առնուլ գրաբարէն այնչափ, որչափ որ աշխարհաբար մասամբ իւրացուած է, այլ աւելի յատուկ երթալով կը յաւելցընէ՝ թէ « պիտի իւրացընէ այսուհետեւ », բառնալով գրաբարէն միթերաց խառնամուտն պաշար մը, զոր աշխարհաբարն երբեք պիտի չկարենայ մարտնչել: Նաեւ գրաբարի այն իւրացուցած էւ իւրացուցանելի մասունքն ալ միշտ են եւ կը մնան կուպերտ մը նոր լեզուին վրայ, որ գուցէ օր մ'օրանց անոր բովանդակ լրութիւնն առնու ելլէ:՝

Այսպէս Յրգ. հեղինակը գրաբարի սահմանին մէջ բաւական թափառելէն ետքը՝ յանգգայս կ'ելլէ կ'իյնայ ամբողջէն գիրկը: Ո՞չ չէ զարմանար՝ երբ նոր, յնչի՛, առնչ՛ եւ բազմաթիւ գրաբար ընտիր բառերու քով տեսնէ յանկարծ յեղէ, իրօ՛ւ, ըրօ՛ւ, ինէ, Ինէ, Ինէ եւ ուրիշ ուսմորդները, զորոնք կարգալու ժամանակ մարդու գլխու պոչոյտը կու գայ: Չենք գիտեր թէ ինչպէս պատճառաւ ըլլաւ բայը բոլորովին ջնջուած է արդի քերականութեանց շատերուն հետ « տեսական եւ գործնական քերականութեանն », ալ, որ գէթ ծանօթութեամբ մը կրնար եւ պետք էր ըսել թէ՛ արդի հայերէնին մէջ գծախտաբար ըլլաւ բայ մըն ալ գոյուցիւն ունի. որպէս զի նորուս աշակերտն այդ ուսկին ու գիտնականին, մեծին ու փոքուն բերնէն լսած եւ նոյն իսկ « տեսական եւ գործնական քերականութեանն » մէջ (Եր. 59, 177.) գործածուած ըլլալը խախտար կամ երուրպական թու չհամարի: Այսպէս վարուած է նաեւ լատականաց եւ գերանուանց բնիկ ձեւերուն հետ՝ սովորականէն ու հարազատէն նախամեծար համարելով անբնականն՝ ու անգործածականը՝ կամայական մտացածին կանոններ աւանդելով. (Եր. 45.) Իսկ անդին սիրով հնարած ու հիւրանկարած է ֆրանսիացի, քրեթիտի անպէտ բառերը, ֆրանկոնալի՛, ֆրանսալ (= recapitulation) աւելորդ բար-

¹ Երկրական այս խառնութեանցին ոչ միայն բնիկ աշխարհաբարի կ'ազատուի, այլ եւ գրաբարն ալ կը խառնուի յաշխարհաբարի: Վասն զի այս ընթացքով յայտնի է թէ այսօր այս ինչ կանուի, զմզմ այն ինչ ձեւը: միւս օրն ուրիշ յայտնութիւն մը կու տանք եւ պիտի տանք գրաբարին, զոր չէ կրնար ստանալ՝ առանց մեծապէս տուժելու. իր սեպհական յայտնութեանն, եւ ըստ կամե կը պահանջեն այնպիսի յայտնութիւններ, որոնք իրեն սեպհական չեն: Իր օրինակ մընքը հեղինակին սե՛ եւ սեպհ բառերուն սուսն կանոնն (Եր. 51) իր բացասականութիւն թէ. « անն եւ օմանն միշտ իրենց գոյականներ վեր կը գրուին եւ անգիտի կը մնան », ճիշդ է եւ չէ ստորեւերածն պէս, միշտեւ սովորական գրաբարի սար հակառակը կ'ուսուցանէ:

¹ Հեղինակն ունի « Համառոտ քերականութիւն », մը, զոր շատեղի չենք գիտեր թէ գործաց առաջին տարւոյն ընթացքին յարմար է թէ ոչ:

գութիւնները, եւ «Էրիտ» բան քաջօրացի են յեր նա-
մայն» օտար եւ նորաձայն ստուծիւնն եւ նման-
ները, որոնց վրայ անտարակոյտ շատեր կը զմայնին
առանց յագնալու :

Նշոյնպէս ցանկալի էր որ նոր լեզուին զեղծ-
մանց նոր աղբիւր մըն ալ չբանար Հեղինակը՝ է
ձայնաորին ինչ ինչ բառերու մէջ օրինոց եւ
սովորական կոչումաց « յոսի գործածութիւն »
անուանելով, յոսեգոյն ու լեզուական օրինաց հա-
կառակ նոր օրէնքներ աւանդելով . (եր. 28, 29,) եւ
գրելով « Կրօնք », « Կրօնք » եւ այլն : Իսկ ճառ-
քայ բառին մինչեւ ցայսօր ընդունուած ուղիղ
եւ սովորական գրութեան ձեւը սխալ համա-
րելով՝ նոր ուղղագրութիւն մը յաւելուլով՝ գրե-
լով ճանաչող ուղիղ վարդապետութիւնն մը չէ :
Ստոյգ է թէ արդի ճանաչող բառը գրաբար ճա-
նաչողք բառին ամբողջութիւնն է . սակայն նոյնչափ
ստոյգ է որ ք, պ եւ ճ ջրծնականներէն (labi-
ale) յտառը ն տառը մի կը փոխուի յաճախ եւ
կը գրուի ա՛պարիշտ, ա՛փոփ, ընճերանել, փխ-
անապարիշտ, ա՛փոփ, ընճերանել : Բայց աստի՛ ինչ
իրաւամբ որ մենք նաեւ կը կը փոխուի, նովին
իրաւամբ ալ պէնին ու յիին տեղն անցնին եւ բառը
գրուի ճանաչողք, այն ժամանակ նոր ուղղագրութիւնը
չէր ըլլար կամայնի ու անպարիք . (inconséquent.)

Ստոյք են՝ ահաւաստիկ մեր դիտողութիւն-
ները, զոր ի մէջ բերինք առանց մանրամասնու-
թեանց ինչեղով՝ գիտնալով որ ցայս վայր եղած
ընդարձակ կամ համառօտ, ուղղակի կամ անուղ-
ղակի դիտողութիւնք ընդդէմ՝ զեղծմանց լեզուի՛
ձայն բարբառոյ յստապատի եղած են միշտ ա-
ռանց արդեանց : Սակայն այսու դիտողութեամբք
երբեք չենք զլանար այն արժանիքն ու յարգը,
որոնց՝ Հեղինակն ու իւր Հեղինակութիւնն ար-
ժանի են իրաւամբք՝ իրեն գործածած լեզուին
մաքրութեամբ, ուղղագրութեամբ, բացատրու-
թեանց յստակութեանն եւ կիտագրութեան
ճշգրութեանը համար՝ ի բաց առեալ վերջիչեալ
եւ նման ստուերները, որոնք՝ առական եւ գործ-
նական քերականութեան, փայլը փոքր ի շատե-
կը նեմացընեն : Երկրորդ տպագրութեամբք,
զոր կը մտղծենք, յուսուով որ նոյն ստուերները
լուստ կը փոխուին, այժմէն մենք սիրով կը միա-
բանինք Հեղինակին հետ՝ իրեն սա ժխտական բա-
ցատրութիւնը թէ « նորա ներբողն ընելու յա-
ակնութիւն չունինք » — ըստ նորահնար Տայե-
րէի . — Տաստապատեանի կարծիքն ըլլել թէ
կը համարձակինք զայն գովելու :

Հ. Յ. ՌՈՒՆԻՆԿՅԱՆ



ԱՐՄԱՆԵՍՏԵՍԵՍԵՍԵՍ
ԳԵՂԱՐՈՒԹԻՅԱԿԱՆ

ՈՐՁԱՅՑՈՒԹԻՒՆ ԵՎՈՐՁԱՅ ԵՍՈՒՐԻՆ ՄԷՋ



(ԸՊՐՈՒՆԻՆԿԱՆ)

արարտոաց արշաւանքը
համաձարակի մը մահա-
չունչին պէս աւերեց ա-
մէն բան եւ Հուով՛ ու
հոով՛ական մայր հայ-
րենիքը, քաղաքակր-
թութեան երբեմն այդ
մեծ ոտանն, երկայն ա-

մեր կը նմանէր անդաստանի մը՝ որոյ
վրայէն մարտիներու անհունութեանց
բանակներ անցել էին : Պատմական
ժամանակաց մի սրտապատու միջոց է այդ մի-
ջոց : Բարբառոններէն յետոյ Գոթաց վերապա-
հեալ էր գալ եւ վանել Վանտալները : Բարե-
համբոյր, արգարախոհ եւ կորովի մարդիկ էին
ատնը եւ շատ ջանքեր ըրին կարգեր հաստատե-
լու . մանաւանդ իրենց Մեծն Թեոփորիկ կայսրն,
որ հնութեանց համար մի մտանաւոր սեր եւ
ինամբ ունեցաւ : Ա՛րտու թէ նոյն ինքն մէկ եր-
կու մուսիմներ շինել տուաւ եւ յայնս ամբո-
փեց Հուով՛ի առաւել քան 60 հազար արձան-
ներու եւ այլ արուեստագիտական հնութեանց
փշրած եւ գիտնաբարձ բեկորները : Իւր կան-
գնել տուած շինութեանց համար իւր խելացի եւ
սիրական ձարտարապետին կը ըսէր յար որ հի-
ներէն օրինակ առնէ միշտ, եւ ինքն իսկ գերա-
զանց հաճոյք մը կը զգար անոր գործերուն
խառնուելով, յորս արուեստագէտի նուրբ եւ
հաղուագիւտ ճաշակ մը կը ցուցնէր : Թեոփորիկ
իւր ձարտարապետին իմաստութեան տիպղու տուած
էր եւ անոր հետ խօսած ատեն « Չերդ Վեսմու-
թիւն, կ'ըսէր նմա՛, Իւր արքունեանց մէջ միայն